

## ՔՐԻՍՏՈՍ' ԳԻՏՈՒԹԵԱՆ ԼՈՅԱԻՆ ԴԻՄԱՑ

(Շար. տե՛ս «Բազմավեպ» 1986, թիւ 1-4, էջ 144-168)

### ՅԻՍՈՒՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ

Յիսուս անթիւ հրաշքներ գործեց, կաղեր, կոյրեր, անդամալոյներ բուժեց, հացերը ու ձուկերը շատցուց, թղթենին չորցուց, ջուրը գինիի փոխեց, դիւահարներ դեւերէն աղատեց, մեռելներուն յարութիւն տուաւ, եւալլն:

Սակայն այս բոլոր հրաշքներէն ամէնէն հրաշալին, ամէնէն գեղազանցը Յիսուսի յաղթական յարութիւնն է:

Եկեղեցին յատուկ հրճուանքով կը գոչէ. «Փա՛ռք հրաշակառ յարութեան քո Տէր»:

Եթէ Քրիստոսի քոլոր հրաշներն ալ համոզիչ փաստեր մն իր՝ Աստուծոյ Որդին ըլլալուն, մեռելներէն յարութիւն առնելը, սակայն, ամէնէն համոզիչն է անտարակոյս:

Ասոր համար է, որ հեթանոսներու մեծ առաքեալը՝ Պօղոս, Կոռը ընթացիներուն ուղղած նամակին մէջ, հանդիսաւոր շեշտով չի վարանիր ըստու. «Եթէ մեռելներու յարութիւն չկայ, ուրեմն Քրիստոս ալ յարութիւն չառաւ: Եթէ Քրիստոս յարութիւն չառաւ՝ մեր քարոզութիւնը ընդունայն է, ընդունայն է նաեւ ձեր հաւատքը: Եթէ այդպէս է, ուրեմն, Աստուծոյ դէմ սուտ վկաներ եղանք, քանի որ վկայեցինք, հակառակ Աստուծոյ, թէ Քրիստոսի յարութիւնը տըւած է» (Ա. Թուղթ Կորնթացիներուն, Ժ-ն. 13-15):

Նոյն հաւատքով բոլոր առաքեալներն ալ կը շեշտեն Յիսուսի յարութեան կարեւորութիւնը:

Պետքոս առաքեալ, Հոգեգալուստի օրն իսկ, հրապարակային իր առաջին քարոզին մէջ, խօսքը ուղղելով հոն ներկայ գտնուող հրեաներուն եւ հեթանոսներուն կը յիշատակէ Յիսուսի յարութիւնը ըսելով. «Յիսուս նազովբեցին... մատնուեցաւ եւ դուք բռնեցիք զինք

ու դամեցիք խաչին վրայ : Աստուած սակայն անոր յարութիւն տըւաւ» (Գործք Առաքելոց, Բ. 22-24) :

Հողեգալուստին յաջորդող օրերուն Պետրոս եւ Յովհաննէս առաքեալները, տաճարի մուտքին, յորովայնէ կաղ մը կը բժշկեն Յիսուսի անունով :

Հրեաները ձերբակալելով Պետրոսը եւ Յովհաննէսը բանտ կը դնեն :

Յաջորդ օր, երկու առաքեալները կը բերեն Աննա եւ Կայիափաքահանայապետներուն ատեանին առջեւ, որուն ներկայ կ'ըլլան հրեայ իշխաններ եւ ծերեր :

Երբ հարց կու տան առաքեալներուն, թէ որո՞ւն զօրութեամբ կամ որո՞ւն անունով գուշ կատարեցիք այդ հրաշքը, Պետրոս լի Ս. Հոգիով կը պատասխանէ անմիջակեր. «Ժողովուրդի իշխաններ եւ իսրայէլի ծերեր, քանի որ այսօր հարկ է դատումնք տկար մարդու մը եղած բարիքին համար, որով ան բուժումցաւ, թող յայտնի ըլլայ ձեղի եւ իսրայէլի ամբողջ ժողովուրդին, թէ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, զոր գուշ խաչեցիք եւ որուն Աստուած յարութիւն տուաւ եւ միայն անոր անունով այս մարդը այսօր բժշկուած կը ներկայանայ ձեր առջեն » (Գործք Առաքելոց, Դ. 8-10) :

Երկար պիտի ըլլար մէջքերել հոս՝ փոլոր այն խօսքերը, որոնք առաքեալները ըսած են, ցոյց տալու համար Յիսուսի յարութեան առջնակարգ տեղը՝ քրիստոնէական վարդապետութեան մէջ :

Յիսուս՝ իր քարոզութեան ընթացքին ստէպ խօսած է իր յարութեան մասին : Ահաւասիկ Յիսուսի խօսքերը, որ ուղղած է իր առաքեալներուն, միք միասին Երուսաղէմ կ'երթային . «Ահաւասիկ կ'ել-ընք Երուսաղէմ ու Մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներուն եւ դպիրներուն, ու զինքը մահուան պիտի դատապարտեն, եւ պիտի մատնեն Կեթանուններուն՝ որպէսզի ծաղրեն, ծեծեն ու խաչ հանեն, եւ երրորդ օրը յարութիւն առնէ» (Մատթ. Ի. 18-19, Ղուկաս Ժ. 31-33) :

Այլակերպութենէն վեց օր առաջ «Յիսուս սկսաւ աշակերտներուն ցուցնել թէ պէտք է, որ ինք Երուսաղէմ երթայ եւ շատ չարչարանք ներ կրէ եւ անարդուի ծերերէն, քահանայապետներէն եւ դպիրներէն եւ սպաննուի ու երրորդ օրը յարութիւն առնէ» (Մատթ. Ժ. 21) :

Այլակերպութենէն անմիջապէս ետք, երբ առաքեալներուն հետ լեռնէն կ'իջնէր, կը պատուիրէ անոնց լուսկով. «Մարդու մի՛ պատմէք այս տեսիլքը մինչեւ որ Մարդու Որդին մետելներէն յարութիւն առնէ» (Մատթ. Ժ. 9) :

Վերջին ընթրիքին՝ Յիսուս ակնարկելով իր մօսալուտ չարչարանքներուն, կ'լսէ. «Այս գիշեր ամէնք ալ պիտի գայթակղիք ինձմէ, վասնղի պրուած է, թէ պիտի գարնեմ հովիւը եւ ոչխարները պի-

տի ցըուին : Բայց յարութենէս ետք ձևզմէ առաջ Գալիկեա պիտի մը-թամ» (Մարկոս ԺԴ. 27-28) :

Երբ դպիրնեցը եւ Փարիսեցիները Յիսուսէն նշան մը կը խնդրեն իր աստուածութեան որպէս փաստ, Անիկա ի՞ո յարութիւն առնելը կու տայ իր նշան, ըսելով անոնց . «Ձար եւ չնացող աղդը նշան կ'ուղէ եւ ուրիշ նշան պիտի չտրուի անոր՝ բայց միայն Յովինան մարդարէին նշանը . վասնզի ինչպէս Յովինան կէտին փորը մնաց երեք օր եւ երեք դիշեր, այնպէս ալ Մարգու Որդին պիտի մնայ երկրի սիրտը՝ երեք օր եւ երեք դիշեր» (Մատթ. ԺԲ. 38-41 եւ Ղուկաս ԺԱ. 29-30) :

Կրինենք անդամ մըն ալ, որ Քրիստոսի յարութիւնը, առաքեալ-ներուն եւ առաջին քրիստոնեանեցուն համար կենսական հարց մը ե-ղած է եւ հօր ապացոյց Յիսուսի աստուածութեան :

Այժմ անցնինք ցոյց տալու մանրամասնօրէն, թէ Յիսուս իրա-պէս մեռած է խաչին վրայ եւ իրապէս ալ յարութիւն առած մեռել-ներէն :

### Յիսուս իրապէս մեռաւ խաչին վրայ

Յիսուսը խաչելէն առաջ, գիտենք թէ Հրեաները ինչպէս բռնե-ցին զինքը, չարաշար ծեծեցին, «թքին անոր երեսը, բռունցքով՝ հար-ուածներ իշեցուցին եւ ոմանք ասկուակեցին» (Մատթ. ԻԶ. 67) :

Յիսոյ Պիղատոսին տարին Յիսուսը, որ դատելէ եւ անմեղ գըտ-ներէ ետք, փոխանակ աղաս արձակելու, Հրեաներէն վախնալով, «ձաղկել տուաւ զլյոն. իսկ զինուորները փուչէ պսակ շինելով՝ Անոր դլուխը դրին եւ ծիրանի գիտես հաղուեցուցին» (Յովէ. ԺԲ. 1-3) :

Իսկ Մարկոս ամեսարանիչ սապէս կը նկարադրէ, զինուորներու ձեռքէն Յիսուսի քաշած նեղութիւնները. «Իսկ զինուորները ներս տա-րին Յիսուսը, ապարանքին գաւիթը. կանչեցին բոլոր գունդը եւ Յի-սուսի հագուեցուցին կարմիր քղամիդ եւ ծիրանի ու գլուխը դրին փուչէ հիսուսած պսակ մը, եւ սկսան ողջոյն տալ եւ ըսել. «Ողջո՞յն քեզի, Հրեաներու թագաւոր» :

«Եղէզով ալ գլուխը կը ծեծէին ու երեսը կը թքնէին եւ առջևու ծնրադրելով՝ երկրպագութիւն կ'ընէին Անոր» (Մարկ. ԺԵ. 16-19) :

Յիսուսը չարաշար ծեծելնին չի բաւեր, ծանր խաչափայտ մ'ալ կը դնեն ուսին, որպէսզի զայն շալկելով մինչեւ Գողգոթայի գաղաթը տանի : Բայց Յիսուս չդիմանալով խաչի ծանրութեան տակ, երեք անդամ քետին կ'իյնայ : Այն ատան Հրեաները կը ստիպուին Սիմոն կիւրենացի անունով մէկը բռնել եւ անոր տալ խաչը, հաւանաբար վախնալով որ Յիսուս կընայ իէս ճամբան մեռնիլ եւ իրենք չեն կընար իրենց նպատակը իրադրել, որ է Յիսուսը անարդանքով խաչին վրայ գամել որպէս ոճրագործ :

Այս լողոր չարչարանքներուն գիմանալէ ետք, Յիսուսի ճեռքերը եւ ոտքերը գամելով, Ֆրկու աւազակներու մէջ խաչ կը հանեն, ուր կը մեռնի ըսելով՝ «ամէն ինչ կատարուած է» (Յովհ. Ժթ. 30):

«Այն օրը ուրբաթ էր, եւ որպէսզի մարմինները խաչի վրայ չմնային մինչեւ շաբաթ, վասնի այն շաբաթ օրը մեծ օր մըն էր, Հրեաները իմնդրեցին Պիղատոսսէն, որպէսզի անոնց սրունքները խորտակեն ու վեցցնեն: Ձինուորները եկան եւ առաջինին սրունքները խորտակեցին. Նոյնակս միւսինը, որ անոր հետ խաչուած էր: Բայց ևրո Յիսուսի մօտեցան, տեսան որ արդէն մեռած էր. ուստի անոր սրունքները չխորտակեցին: Բայց զինուորներէն մէկը տէղով խոցեց Անոր կողը եւ խակոյն արիւն եւ ջուր եկաւ» (Յովհ. Ժթ. 31-34):

Այսպէսով այնիւս վստահ էին, որ թէ՛ Յիսուս եւ թէ Ֆրկու աւազակները մեռած են:

Երբ կարգը Յիսուսը թաղելու եկաւ, Յովհէփ: Արեմաթացի անունով «պարկէշտ նախարար մը, որ ինքն ալ Աստուծոյ արքայութեան յոյս ունէր, համարձակեցաւ, Պիղատոսի ներկայացաւ եւ Յիսուսի մարմինը իմնդրեց: Իսկ Պիղատոսո զարմացաւ՝ թէ այնչափ շուտ մեռաւ, կանչեց հարիւրապետը եւ հարցուց անոր՝ թէ արդարեւ այնչափ շուտ մեռաւ: Ու երբ առուպեց հարիւրապետէն՝ Յովհէփի չորհեց Յիսուսի մարմինը» (Մարկոս ԺԵ. 43-45):

Յիսուսը թաղելէ ետքն ալ տակաւին Հրեաները հանգիստ չէին, որովհետեւ անոնք չէին մոռցած, որ Յիսուս ամէնուն լսած էր, թէ մեռնելին մրեք օր ետք յարութիւն պիտի առնէ մեռելներչն:

Ուստի, «Քահանայագետները եւ Փարիսեցիները հաւաքուեցան Պիղատոսի մօս եւ ըսին. «Տէք, յիշեցինք որ այն մոլորեցուցիչը ողջ եղած ատեն կ'ըսէք՝ թէ երեք օրէն յարութիւն պիտի առնեմ: Արդ, հրամայէ՝ որ մինչեւ մրեք օր գերեզմանին պահպանութիւն լնեն. մի՛ դուցէ աշակերտները դիշեցը գան, դողնան եւ ժողովուրդին ըստն, թէ մեռելներէն յարութիւն առաւ. եւ այս վերջին մոլորեցիւնը առաջինին աւելի գէշ ըլլայ»: Պիղատոս պատասխանեց. «Զինուորներ ունիք, զացէ՛ք ձեր գիտցածին պէս գրուզութիւն ըրպ'ք»: Անոնք գացին ու գերեզմանին զգուշութիւն ընելու համար՝ քարը կնքեցին եւ պահպաններ գրին» (Մատթ. ԽԲ. 62-66):

Այսքան մանրամասն զգուշութիւններ ընեցէ ետք, կարծեմ ամէնքս ալ, Հրեաներուն չափ համողուած ենք, թէ Յիսուս իրապէս խաչին վրայ մեռաւ եւ գերեզմանին մէջ ալ թաղուեցաւ:

Յիսուս իրապէս յարութիւն կ'առնէ

Տանք խօսքը Մատթէոս աւետարանիչին. «Շարաթ գիշեր, երբ միաշարաթը (կիրակին) կը լուսնար, Մարիամ Մագդալենացին եւ

միւս Մարիամը փութացին գերեզմանը տեսնելու: Եւ ահա մեծ երկրաշրժ մը եղաւ, վասնզի Տիրոջ հրեշտակը երկինքէն իջնելով՝ մօտեցաւ եւ քարը դրան առջեւէն մէկ կողմ զլորեց ու վրան նստաւ: Անոր տեսքը փայլակի նման էր եւ դգեստը ձիւնի պէս սպիտակ: Անոր վախչն՝ պահապանները խոռովեցան ու մեռածի պէս եղան: Հրեշտակը խօսեցաւ եւ ըստ կիներուն: «Մի՛ վախնաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսը կը փնտուէք. ու չէ, վասնզի յարութիւն առաւ, ինչպէս ըստ էր. եկէ՛ք տեսէք տեղը՝ ուր դրուած էր» (Մատթ. իլ. 1-6):

Ուրեմն Յիսուս, իր մարդարէական խօսքերուն համաձայն, կերակի առաւօտ, յարութիւն առաւ եւ ո՛չ միայն ստէպ քրեւցաւ առաքեալներուն, իւղաբեր կիներուն, այլ նաև շատերուն, ինչպէս կը վկայէ Պօղոս առաքեալ: «Քրիստոս մեռաւ մէր մեղեքերուն համար եւ թաղուեցաւ եւ երրորդ օրը յարութիւն առաւ, եւ երեւցաւ Կեփային (Պետրոսին) եւ յետոյ տասներկու առաքեալներուն, յետոյ աւելի քան հինգ հարիւակ եղաբարներուն, որոնցմէ շատեր ողջ են մինչեւ այսօր, եւ ոմանք մեռան. եւ յետոյ երեւցաւ Յակոբին, ապա բոլոր առաքեալներուն: Հուսակ, բոլորէն ետք, որպէս անարդ մէկուն, երեւցաւ նաեւ ինծի» (Կորնթացիներուն Ա. Թուղթ, ԺԵ. 3-8):

Այսքան կարծեմ կը բառէ ցոյց տալու համար թէ Յիսուս իրապէս յարութիւն առաւ եւ երեւցաւ շատերուն:

Եթէ Յիսուս յարութիւն առած չըլլար, որքան ապուշ սուտ մը պիտի ըլլար, Պօղոս առաքեալին՝ Կորնթացիներուն վերի դրած տողերը, իր սուտը մէջտեղ պիտի ելլէր, քանի տակաւին ողջ էին Յիսուսը՝ յարութենէն ետք տեսնողները եւ դիմքը կրնային խայտառակել որպէս ստախօս:

Յիսուսի յարութենէն անմիջապէս ետք, գերեզմանի պահապաններէն ոմանք, քաղաք եկան եւ ինչ որ պատահած էր պատմեցին քահանայապետներուն: Անոնք ալ ծերերուն հետ միասին հաւաքուելով՝ խորհուրդ ըրին ու շատ դրամ տուին դիմուուրներուն, ըսելով. «Ըսէ՛ք թէ Յիսուսի աշակերտները եկան դիշերով ու գորզան պինք, երբ մենք քունի մէջ էինք» (Մատթ. ԻԲ. 11-13):

Քահանայապետները սակայն, չանդրադարձան, որ պահակներուն տուած՝ իրենց խորհուրդին մէջ հակասութիւն կար:

Ահա թէ ինչպէս Միսիթար Սեբաստոսացին, Աւետարանի մեկնութեան գիրքին մէջ, մէջտեղ կը հանէ այդ հակասութիւնը, խօսքը ուղղելով զինուորներուն. «Եթէ քնացեր էիք, ի՞նչպէս պիտցաք թէ աշակերտները եկան եւ փախցուցին Յիսուսի մարմինը»<sup>1</sup>:

1. Մեկնութիւն Սբոյ Աւետարամի Տեառն մերոյ Յիսուսի Գրիսոսի, որ ըստ Մատթէոսի, Վենետիկ, 1737, էջ 963:

Միմիթար Ալբահօր հարցումին կարելի է աւելցնել նաև ուրիշ հարցում մը, վինուրները ամէն տեսակէտով պապանձեցնելու համար. «Իսկ եթէ արթուն էիք, ինչք՞ւ թողուցիք, որ առաքեալները Յիսուսի մարմինը գողնան»:

Եւ ահա այսպէս Յիսուս յարութիւն առաւ, յարութիւն մը, որ կը տարբերի միւս մեռելներու յարութիւններէն:

Յիսուսի յարութիւնը եղական է իր տեսակին մէջ: Մինչ միւս մեռելները յարութիւն առին ուրիշներու միջոցով, Յիսուս յարութիւն առաւ ինքնիրեն, իր աստոածային զօդութեամբ:

Միւս յարութիւն առնողներուն մարմինները, վերակենդանանալէ ետք, մնացին առաջուան պէս ենթակայ հիւանդութիւններու, ցաւերու եւ դատապարտուած կրկին մեռներու եւ հող գառնալու:

Մինչդեռ Յիսուս՝ իր յարութենէն ետք, ունեցաւ փառաւորեալ մարմին մը, թափանցող, անկիր, այսինքն ցաւ-չզգացող, հիւանդութիւններէ զերծ, արագութեամբ՝ տեղէտ տեղ փոխադրուող, անեղծ եւ անմահ :

### Առարկութիւն

Ինչպէս Յիսուսի հրաշքները անթիւ մերժողներ ունեցան, այսպէս ալ Յիսուսի յարութիւնը, որպէս բացառիկ հրաշք, բնական է, որ ունենար իր հակառակորդները:

Հրաշքի մասին խօսած միջոցնիս, ցոյց տուինք թէ հրաշքը կարելի բան մըն է, եւ թէ Յիսուս կատարած է անթիւ հրաշքներ, եւ թէ մինչեւ մեր օրերը, աշխարհիս չորս կողմ, Աստուած հրաշքներ կը կատարէ. հետեւաբար Յիսուսի յարութիւնն ալ, որ հրաշքներու հրաշքն է, անկարելի դէմքը մը չէ: Որով, նախորդ զլուխին մէջ հըրաշքներու մասին մեր ապացոյցները Յիսուսի յարութեան համար ալ կը զօրին:

Հոս պիտի խօսինք նոր տեսակի առարկութեան մը մասին, որ մէջտեղ նետած են կարգ մը հակառակորդներ, յատկապէս մերժելու համար Յիսուսի յարութեան իրականութիւնը:

Ահա առարկութիւնը. Յիսուսի յետ յարութեան երեւումները, ըլլա՛յ առաքեալներուն, ըլլա՛յ կիներուն, բորբ երեսակայութեան արդիւնք, դդայախարութիւններ եւ բանդագուշանքներ են:

### Պատասխան .

Աւետարանիչներու համաձայն, Յիսուսի յարութեան օրը, առողջ կանուխ, բարեպաշտ կիներ պերեզման կ'երթան եւ կը տեսնեն,

որ գերեզմանին առջեւ դրուած մեծ քարը տեղէն ելած է, գերեզմանին մէջ ալ Յիսուսի թաղուած մարմինը չկայ:

Յանկարծ հրեշտակը կ'երեւի եւ վ'ըսէ կիներուն. «Մի՛ վախ-նաք դուք, դիտեմ որ խաչուած Յիսուսը կը փնտռէք, հոս չէ, վասն զի յարութիւն առաւ, ինչպէս ըսած էր. Եկէ՛ք, տեսէք տեղը՝ ուր դրուած էր» (Մատթ. Իլ. 5-6):

Եետոյ, ելքը Մարիամ Մադղաղենացին առանձին մնացած կուլար, Յիսուս իրեն կ'երեւի ըսելով. «Ո՛վ կին, ինչո՞ւ կուլ լսա, ո՞վ կը մինտուս»: Այն կարծելով թէ պարտիզանն է, ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ դուն վերցուցիր զԱնիկա, ըսէ՛ ինծի, ո՞ւր դրիք, որ-պէսզի առնեմ»: Յիսուս ըսաւ անոր. «Մարիամ»: ան ալ գարճաւ եւ երրայեցերէն ըսաւ. «Ռաբրունի», որ կը նշանակէ՛ Վարդապետ: Յիսուս ըսաւ. «Մի՛ մօտենար ինծի, վասնզի զեռ հօրս քով չեմ ելած. այլ գնա՞ իմ Խղաքայներուս եւ ըսէ՛ անոնց՝ թէ ես կ'ելլեմ ի՞մ հօրս եւ ձեր հօր քով, ի՞մ Աստուծուս եւ ձեր Աստուծուն քով»: Մարիամ Մադղաղենացին եկաւ ևս աշակերտներուն պատմեց, թէ ինք տեսաւ Տէրը եւ իրեն այս խօսքերն ըսաւ» (Յովհ. Ի. 15-18):

Նոյն օրը, «երեկորեան, մինչ աշակերտները հաւաքուած եւ Հրեաներու վախէն՝ դուները փակած էին, Յիսուս եկաւ եւ անոնց մէջտեղ կանգնելով ըսաւ անոնց. «Մաղաղութի՛ւն ձեղի»: Աս ըսելով՝ անոնց ցոյց տուաւ իր ձեռքերն ու կողը» (Յովհ. Ի. 19-20):

Դարձեալ, նոյն օրը, Յիսուս երեցաւ եմմաւուս դիւլը գացող իր մրկու աշակերտներուն (Ղուկ. ԻԴ. 13-35): Եետոյ, ամբոք ական ճամկին եղերքը, ինքինքը յայտնեց իր առաքեալներուն (Յովհ. Ա. 1):

Յիսուս երեցաւ նաեւ Պետրոսին (Ղուկ. ԻԴ. 34), ապա աւելի քան հինգ հարիւր հաւատացեալներու (Պօղոս, Կորնթացւոց թուղթ Ա. 6):

Ուրեմն, Յիսուս յարութիւն առնելէ ետք, շատերուն երեցած է:

Արդ, կը հարցնենք մեր հակառակորդներուն, արդեօք կարելի՞ է որ Յիսուսը տեսնողները ամէնքն ալ դրայախարութեան կամ բորբ յերեւակայութեան զոհ գացած ըլլան:

Յիսուս մէկ անդամ եւ մէկ հոդիի չէ որ երեցած է, այլ հինգ հարիւրէն աւելի հոդիներու եւ զանազան տեղեր:

Պահ մը ընդունինք, որ Մարիամ Մադղաղենացին եւ միւս կիները, որոնք այր մարդոցմէ աւելի պայտուն ըլլալով եւ ենթակայ բանդաղուշանքի, զոհերն եղած են երեւակայութեան:

Բայց ի՞նչ ըսենք առաքեալներուն եւ բազմաթիւ այրերուն, ո-րոնք բնական, առողջ միտքով ու մարմինով մարդիկ էին: Արդեօք ասո՞նք ալ բորբ երեւակայութեան զոհ գացած են:

Հակառակորդներուն ըսածը ջրելու համար հիանալի եւ գերհամոզիչ փաստ մըն է թոմաս առաքեալի դիմացը:

Տեսէ՞ք, ի՞նչ պարզութեամբ եւ քանականութեամբ Յովհաննէս աւետարանիչ կը պատմէ հետեւեալը.

Երբ Յիսուս, յարութիւն առնելէ ետք, առաջին անդամ կ'երեւի առաքեալներուն, թոմաս առաքեալ բացակայ էր խումբէն:

Երբ թոմաս կը միանայ խումբին, առաքեալները, քնական է, խանդավառութեամբ կը պատմէն անոր, թէ Յիսուս իրենց երեւցած է:

Բայց թոմաս կ'ըսէ անոնց. «Մինչեւ որ անոր ձեռքերուն մէջ դամերուն նշանը չտեսնեմ, եւ մատներս չմտցնեմ գամերուն տեղը ու ձեռքս չմիմն անոր կողին մէջ՝ չեմ հաւատար»:

Ութ օր ետք, աշակերտները դարձեալ ներսն էին. Թոմասն ալ միասին: Դոները փակ ըլլալով հանդերձ, Յիսուս եկաւ եւ անոնց մէջտեղ կեցաւ եւ ցսաւ. Փաղաղութիւն ձեղիշ է. Յիսուս ըստ թոմասին. «Բե՛ր մատղ եւ զի՞ր հոս, տե՛ս ձեռքերս, մրկարէ՛ ձեռքդ ու կողիս մէջ միմէ՛ եւ մի՛ ըլլար անհաւատ, այլ հաւատացեալ»:

Թոմաս պատասխանեց. «Տէ՛ր իմ մւ Վստուա՛ծ իմ» (Յովհ. 1. 25-28):

Հոս կ'արժէ դոչել. «Ապրի՛ս թոմաս, որ քու իրապաշտ կեցուածքով, շատ մը անհաւատներու պատճառ ես, որ անոնք ըլլան հաւատացեալ, բայց տրամարանող, իրապաշտ հաւատացեալները»:

Աւելցնենք նաև, որ Յիսուսի խաչելութենէն ետք, կարծես իր՝ երեք տարուան ընթացքին կատարած քարոզութիւնը, հրաշքները պարապի դացած ըլլան:

Յիսուսի առաքեալները, աշակերտները ու բարեկամները յուսահատ վիճակի մատնուեցան եւ կարծես սկսած էր քայլայումը:

Եմառուսի երկու աշակերտները յուսախար՝ իրենց գիւղը, իրենց գործին կը դառնային:

Բայց ահա, յարուցեալ Յիսուսի երեւումները, նոր մռանդ, նոր կեանք արթնցուցին անոնց մէջ, որոնք Անոր խօսքին մտիկ ընելով, համբերութեամբ սպասեցին Ս. Հոդի դալուստին:

Հոդեղալուստին անմիջապէս ետք, ամէն առաքեալ, ամէն աշակերտ, մէյմէկ առիւծ դարձած, անվեհեր սկսաւ քարոզել Քրիստոսի վարդապետութիւնը, նախ Հրէաստանի մէջ, ապա աշխարհի չորս ծագերուն:

Հերոսաբար դիմանալով եւ դիմադրելով Հրեաներէն եւ հեթանոսներէն եկած բոլոր դժուարութիւններուն, անլուր տանջանքներուն, անվեհանալի հալածանքներուն, Քրիստոսի անունը տարածեցին ամէն կողմ, մինչեւ իսկ, այդ ժամանակաշրջանի աշխարհի կեղրոնը եղող՝ Հոմի սիրտը, յանձն առնելով նոյնիսկ իրենց արիւնը թափել՝ իրենց քարոզած վարդապետութեան համար:

Յիսուսի՝ երկինքէն բերած կրակը, հրդեհեց հռոմէական հսկայ կայսրութիւնը, որ երեք դար հալածելէ մտք Քրիստոսի հետեւորդները, հուսկ ծունկի եկաւ եւ ազատ կրօնք հռչակեց քրիստոնէութիւնը:

Տեսանք թէ Յիսուսի աստուածութեան ամէնէն ջախջախիչ փաստը Յիսուսի յարութիւնն է:

«Եթէ Քրիստոս յարութիւն չէ առած, ուրեմն ի գուրի է ձեր հաւատքը» կը գոչէ Պօղոս առաքեալ (Ա. Կորնթ. Ժե. 17):

Այս հաւատքին վրայ է որ իբրեւ ապառաժեայ հիմ, երկու հազար տարիներէ ի վեր կանգուն կը մնայ Եկեղեցին:

Յիսուսի յարութիւնը եթէ բանդադուշանք է եւ երեւակայական խարէութիւն, ողջամիս մարդու մը համար դժուար է լնդունիլ, թէ այդ բանդադուշանքի, պատրանքի կամ ցնորքի վրայ, քանի երկար դարեր, հաստատուն մնացած ըլլայ Քրիստոսի Եկեղեցին, որուն պատմութիւնը գրուած է բիւրաւոր մարտիրաններու արինով, որուն դէմ կատաղի պայքար մղած են եւ դեռ կը մղեն հեթանոսութիւնը, անաստուածութիւնը, նիւթապաշտութիւնը:

Կարելի՞ է հաւատալ, որ ստութեան վրայ հիմնուած Եկեղեցին, այսքան ժամանակ դիմացած ըլլայ անհաւատներու, բազմատեսակ հերետիկուներու հանած քեռնարման արեկոծութիւններուն եւ դժոխքի ոյժերուն մղած մշտատեւ պայքարին դէմ:

Եթէ ստու է Քրիստոսի յարութիւնը, այդ պարագային իր բոլոր առաքեալներն ու աշակերտները, որոնք իրենց ամբողջ կեանքը զուհեցին՝ իրենց տարածած վարդապետութեան համար, վարուած խարողներ եղած են:

Ճշմարտութիւնը կը ստիպէ մեղ որ լնդունինք Քրիստոսի յարութեան իրականութիւնը:

Յիսուս իր մահով, յաղթեց մահուան:

Յիսուսի յարութիւնը մահն է մահուան եւ կեանքը մարդկութեան, մղիչ ոյժը քրիստոնէական հաւատքի անօրինակ տարածումին, վերականգնումի պատճառ մարդկային անկեալ բնութեան, աղբիւր սրբութեան:

**Résumé****LA RÉSURRECTION DE JÉSUS**

P. EPHREM DER-GHAZARIAN

L'auteur présente d'une manière classique ce qu'est la réalité de la résurrection de Jésus. En se basant toujours sur le NT, il cite d'abord toutes les paroles et tous les faits dits ou accomplis du vivant de Jésus, relatifs à la résurrection de celui-ci. Puis il relate la mort réelle de Jésus et sa résurrection corporelle le troisième jour. Il répond enfin à diverses objections, notamment à ce que la résurrection de Jésus pourrait être le fruit de l'imagination des apôtres et des femmes pieuses.